



ՕՐԱԳԻՒ

# ԵՐԵՎԱՆԻ ՊՐԵՍԵՐՎՈՒՄ ՏԵՂԵԿԱԿԱՆ

ԵԿ

ԲՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԵՐԸ

Դ. ՏԱՐԻ, ԹԻՒ 40.

1846

ՄԱՅԻՍ 15.

## ԲԱՐՈՅՑԱԿԱՆ

ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՈՅԵ Ի՞նչ հոգ պէտք է ընել հինգ վեց առեկան պշոտ կը այ :

Դիւգ կամ վեց տարեկան տղան դեռ իրեն մօրը խնամքին կարօտ է, ու թէ մարմինը և թէ մտաւոր կարողութիւնները դեռ ուժովցած չըլլալով՝ չկըրնար ուրիշ տղոց պէս ամէն օր գպրոց երթալ. երթայ ալ նէ՝ չկըրնար ուրիշներուն պէս գպրոցի ամէն խստութիւններուն դիմանալ, ու իրեն գասերը միակերպ սորվիլ: Ո՞յցը մը ամէն բանէ առաջ պիտի ջանայ որ տղուն մէկ քանի մանր աղօթքներ սորվեցընէ, ու ամէն օր անվրէպ առաւօտ ու իրիկուն, ելլելէն քիչ մը ետքը ու պառկելէն քիչ մը առաջ իրեն դիմացը զուրցընել տայ: Ի՞սկէ զատ՝ պարտական է մայրը կամաց կամաց իր դեռահասակ որդւոյն սրտին մէջ տպաւորելու Իստուծոյ սէրը ու մարդուս վրայ ունեցած խնամքը, որով տղան աւելի ջանք կ'ընէ գէշ բաներէն զգուշանալու. պէտք է իմացընելնակ Իստուծոյ սղորմութիւնն ու արդարութիւնը, որով տղան պըզ-

տիկ հասակէն սորվի առ Իստուծած ապաւինիլ ու Իստուծմէ վախնալ:

Իս բաներս տղուն աղէկ հասկըցընելու ու պահել տալու համար՝ պէտք է համաւոտ խօսքով ու օրինակներով և պատմութիւններով բացատրել որ տամնալատիկ օգտակար կ'ըլլայ. վասն վի տղոց մոքին մէջ աւելի ան պատմութիւններուն ուժովը կը ննայ Իստուծոյ սիրոյն, գթութելը, ողորմութելը գաղափարները, քան թէ ուրիշ երկայն բարակ խօսքերով, որ տղան ամեննեին ըսմբուներ. թող որ ան տեսակ միտք յոգնեցընելու խօսքերը տղոց վնասակար ալ կրնան ըլլալ. վասն զի ուշադրութեան ու հասկըցողութեան ջըղերնին դեռ տկար ըլլալով, թէ որ սաստիկ ուժ տան՝ կը վնասուին, ետքը փոխանակ սրամիտ ըլլալու՝ կ'ըլլան բթամիտ, փոխանակ արթուն ըլլալու՝ կ'ըլլան ապուշ:

Շատ մայր կայ որ թէ տղան դըպրոց չի խաւերեր, և թէ ինքը անհո-

գութեամբ տանը մէջ կը թողու որ գիտցածը ընէ , ու բոլոր օրը պարապ անցընէ , և պղտիկ հասակէն դատար կութեան վարժի , որ ամէն տեսակ ախտերու մայր է : Իրաւ է որ պղտիկ տղան խաղալու , խնտալու , վազվզելու , քնանալու շատ կարօտութիւն ունի . բայց անսանկ չէ որ իրեն ապագայ բարիքին համար օրուան մէջ մէկ կամերկու ժամ չկարենայ հանդարտ կենալ ու իրեն մօրը ըսածներն ընել : Եւրոպա տունը կեցող հինգ վեց տարեկան կամալ պղտիկ տղոց սկզբնական բաները սորվեցընելու համար շատ գիւրին կերպեր գտած են . որովան հասակէն անոնց սրտին մէջ ուսումնասիրութիւնը կը սկսի , ու երբորքիչ մըն ալ մեծնալու ըլլան՝ իրենց մէ կը սկսին դպրոցներուն ձամբաները փնտռել , ու անոնց շեմերը մաշեցընել :

Այս լսելով՝ անշուշտ շատերը հետաքրքրութիւն կ'ընեն իմանալու թէ արդեօք ինչ զարմանալի բաներ պիտի ըլլան Եւրոպացւոց գտած կերպերը : Եւրոպացւոց գտած գլխաւոր հնարքը աս է . գիտնալով որ պղտի տղաքչեն ուզեր միոք յոգնեցընել , ու պէտք չէ ալ յոգնեցընեն , ան բանն որ չուզելով ու գրեթէ առանց օգուտ մը վաստըկելու պիտի ընէին՝ նոյն բանը այնպէս կը գիւրացընեն ու զուարձալի բան կը դարձընեն , որ ամէն տղայ սիրով կը սորվի . զոր օրինակ պղտի տղու մը մահ է բոլոր օրը քերականը ձեռքը առածք այբուբենին առջի գրերը սորվիլը . ասոր ինչ դարման ըրեր են . մեծկակ քուէներ՝ շինել տուած են , ու անոնց ամէն երեսներուն վրայ գրերուն ու թուանշաններուն ձեռքը քաշել տուած են : Այսը աս քուէներէն մէկը տղուն ձեռքը կուտայ ու կ'ըսէ որ սրահին մէջը գլորէ . ինչ գիր որ գայ՝ կը հարցընէ թէ ան գրին անունը ինչ է . ինչուան որ տղան չը գիտնայ , կամ մօրմէն չլսէ , մայրը

թող չիտար քուէն նորէն նետելու : Եւ ահա աս գիւրին կերպին օգուտն ասէ որ նախ՝ մայրը որդին դասի կանչելուն պէս , տղան ինքիրմէ կը վազէ , որպէս զի ան քուէներով խաղայ . երկրորդ , քուէն շուտ շուտ նետելու համար գրերուն անունն ու ձեր շուտ միտքը կը պահէ . իսկ քերականին վըրայ միայն նայելու ըլլայ նէ , խեղճաղան ձանձրութենէն կը հալի կը մաշի , ու ան բանն որ եւրոպացի տղաքքանի մը օրուան մէջ կը սորվին՝ իրեն տարի մը քաւեր սորվելու :

Ուրիշ գիւրին կերպ մըն ալ աս է : Տղաքը ընդհանրապէս թէ տախտակի , թէ թղթի վրայ կը սիրեն գծգծել , ու բաներ ձեւացընել . արևելք երբորտեսնեն թէ տղան այսպիսի բան մը կ'ընէ , կը յանդիմանեն , կ'արգիլեն , երբեմն կը ծեծեն ալ . բայց Եւրոպացիք ան վնասակար կարծուած բանէն օգուտ կը հանեն : Իրաւ է որ տանը պատերուն վրայ կամ ասդիս անդին ձեեր քաշելը կ'արգիլեն , բայց անոր տեղը տղուն սե քար մը կ'առնեն , ու անոր վրայ այբուբենի , թուանշաններու և կամուրիշ տեսակ բաներու ձեեր կը քաշեն , տղուն ալ հրաման կուտան որ ուզածին չափ ան ձեերը ինքն ալ քաշէ ան սե քարին վրայ . թէ որ մէկը սե քար ալ չունենայ , պարտէզը հողին վրայ քանի մը նոյն տեսակ բաներ կը քաշէ , տղուն ալ քաշել կուտայ . թէ որ պարտէզ ալ ըլլայ՝ տանը մէկ անկիւնը քիչ մը աւազ կը տարածէ գետնին վրայ , ու անոր վրայ քաշել կուտայ . լմըննալուն պէս նորէն աւազին երեսը կը շտկէ տղան , ու կը սկսի նորէն քաշել : Այսը տղան կը զուարձանայ , բան կը սորվի , ու թէ որ ձեռքի ձարտարութիւն ունի՝ պղտիկուց դուրս կ'ելլէ :

Դիւրին կերպերէն մէկն է նաև գրերուն ձեերը զարդերով տպելտալ , անսանկ որ ամէն գիր մէյմէկ պղտիկ պատկեր կը նմանին . տղան ան պատկերներուն սիրոյն համար գրերն ալ շուտով ու զուարձանալով կը սորվի :

Այս ծնողք որ իրենց տղաքը դեռ հինգ կամ վեց տարեկան եղած չեղած՝ դպրոց կը խաւրեն, իրաւ է որ աս մանր մունք բաները սորվեցընելէն ազատ կը մնան, ու անոնց վարպետներուն կ'իյնայ դիւրին կերպով սորվեցընելը. բայց իրենք ալ տանը մէջ կը մնան նոյն բաներն ընել տալ այսպիսի զուարձալի կերպերով. որպէս զի սորվածնին չմոռնալէն զատ, ան տեսակ անմեղ բաներով անցընեն ատեննին, ու տնեցւոց անհանգստութիւն չտան :

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԱԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## ( ԸՆԴԵՐ ՎՐՈՒՄՆԵԼ :

ԱնգլիաՅ պատմութեան մէջ խիստ անուանի մարդ է ( Ըլվիէր Վրումուէլ, այնպէս որ բոլոր աշխարհիս երեելի մարդկանց ալմէկը կը մնայ սեպուիլ իրեն կարգէ դուրս տաղանդին ու խորամանկ բնաւորութեանը համար : Ընաւ 1599<sup>ին</sup>, ու կատաղի բնաւորութիւնը պղտիկուց 'ի վեր յայտնի ըրաւ . այնպիսի սուր երեակայութիւն մը ունէր որ ամէն ըրածը իբր թէ աստուածային ազգեցութեամբ էր . ասանկով ամէն տեսակ անզգամութեան ձեռք կը զարնէր : Դեռ պատանեկութեան հասակին մէջ իրեն ապագայ վիճակը կը գուշակէր . կը պատմէր թէ երազիս մէջ կնիկ մը երեցաւ ու աւետիս տուաւ ինծի թէ դու բոլոր տէրութեան առջի իշխանաւորը պիտի ըլլաս :

Վրումարիձի համալսարանէն ելլեւն պէս՝ քաղաքական կարգերու ետեւ ըլլալու տեղը, դատարկ ու անպիտան կեանք մը սկսաւ անցընել, որով հօրը թողած չափաւոր ժառանգութիւնն ալ վճացուց :

Կարոլոս Ա թագաւորին ատենը

1628<sup>ին</sup> երրորդ խորհրդարանին անդամ ընտրուեցաւ, և իրեն Ճարտասանութիւնը խիստ անուանի եղաւ : Վիշտենէն աս խորհրդարանն որ վերցուեցաւ, Վրումուէլ տեսնելով որ բաղդը չաղողեցաւ, ու զեց Վմբրիկա անցնիլ, բայց Ճար չեղաւ . վասն զի Կարոլոս Ա չէր թողուր որ իր հապատակները ուրիշ տեղ երթան . ուստի Վրումուէլն ալ Անդղիա բռնեց, առանց դիտնալու թէ անիկայ իրեն կենացը գահիձափիտի ըլլար :

Վրէմպրիձի համալսարանին մէջ երկայն ժողովք մը եղաւ . Ետքը ( Ըլվիէր Վրումուէլ հօն հրամցուեցաւ : Հրբոր անիկայ աղտոտ ու պատուած հագուստով ատեանը մտաւ, ամէնքը այսպիսի անհոգութեանն ու կոպութեանը վրայ զարմացած՝ իրեն կը մնայէին . իսկ ինքը անհոգ կերպով մը գնաց իրեն համար որոշուած տեղը նստաւ : Կորէն ժողովք մ'ալ եղաւ, ու վճռեցին որ թագաւորին գլուխը կտրեն ու իր ցեղէն թագաւորութեան իրաւունքը վերցուի, և Վրումուէլը Անդղիայի, Վկովտիայի, ու Խոլանտայի հասարակապետութեանը իննամակալ անուանեցին : Բայց Կարոլոս Ա թագաւորին մահուընէն ետեւ, Վրումուէլ իննամակալութեան պատուովը գոհչ չեղաւ, թէպէտ և չյանդգնեցաւ ալ թագաւորի անունը իրեն սեպհականէլ : Կա աս ալ կ'ըսեն թէ երբոր իննամակալ անունը իրեն տուին, ինքը տարակուսելով խորհուրդ հարցուց Վայթլոք անունով երեելի խորհրդականին որ յանձն առնուն թէ չէ : Անիկայ որովհետեւ իրեն հայրենեացը աղէկութիւնը կ'ուզէր, զօրաւոր փաստերով ցըցուց Վրումուէլն թէ ամէն բան տակնուվրայ կ'ըլլայ՝ երբոր հարազատ թագաւորաց կարգը և իրաւունքը փոխուի . խորհուրդ ալ տուաւ իրեն որ Կարոլոսին որդին իր հօրը աթոռը դնեն, ինչպէս որ թագաւորական իրաւունքը կը պահանձէր : Վրումուէլ ամենւեին պատաս-